



# ԲԱԴՄԱՎԵՊ

ՕՐԱԳՐԻ

ՃԵ ՏԱՐԻ. ԹԻՒ 16.

1857

ՕԳՈՍՏՈՍ 15.

## բարոյական

### ԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Հանդէս պարզեարաշխոքիան Մուրատիան վարժարանին աշակերտացք :

**Ամսոյս 17ր օրը անսովոր բազմութեամբ լցուած էին Առարատեան Արժարանին սրահները՝ թէ ազգայինք թէ սոմանեանք և թէ գաղղիացիք՝ ու հայ պատանեաց ջանասէր աշխատութիւններն ու հանձարները կը գովէին, վասն զի այն սրահներուն մէկուն մէջ շարուած էին Արժարանին ուսանողաց ուրուագրութիւնները ու նկարները, որոնց մէջ կը յափշտակէին յանդուզն ու զուարթ տեսարաններ ու շէնքեր, փափուկ դիմագծութիւններ, թեթե զարդեր ու թռչուններ. նոյն սրահին մէջ սեղանի մը վրայ դրուած էին նաև հայ, տաճկական և եւրոպական արուեստագրութիւնները. որոնց շատը մեծ զովութեանց արժանի եղան : Ի՞նթերյուզը արդէն իմացաւ որ այս անսովոր ժո-**

ղովն էր Արժարանին ուսանողացը պարզեաբաշխութեան հանդէսը, որով հետեւ շատերը շաբաթով առաջ լսած էին թէ Արժարանին մէջ ուսանողաց քննութիւնները կ'ըլլան Լինցազագիատութեան, Իրաւագիտութե, Բարոյական իմաստասիրութեան, Աաճառականութեան, Հաշուետումարի, Բընաբանութեան, Պատմութե, Խութանութեան, Աշխարհագրութեան և համազգի և օտար լեզուներու : Համբ մէկըքիչ մը անցած Բարձրագոյն Իրան Պահապանին Վէհէմմէտ Պէյին կառաց շառավիւնը լսուեցաւ, որ պարզեաբաշխութեան հանդիսին համար հաւաքուած երեւելի անձինքը մէկիկ մէկիկ բարեւելէն ու աշակերտաց աշխատութիւնները քննելէն, և անոնց ընծանե-

ը ը ընդունելէն ետեւ, մտաւ վարժարանին մեծագոյն սրահը, ուր որ աշակերտք փափաքանօք կը սպասէին հանդէսին սկզբնաւորութեանը: Այսպիսի հանդէս՝ մանաւանդ երբոր այսչափ երեւլի անձինք իրենց ներկայութեամբը կը հաճին փառաւորել, եթէ ուսանողաց քաջալերութիւն է, այլ քան զայն աւելի հանդիսականաց ազնուախոհութեանը յայտնի ապացոյց է. որովհետեւ ազգասէր հոգւով ամէն տարի կը փափին տեսնալ թէ ազգային յառաջադիմութիւնը որ աստիճանի հասեր է. և երանի այն պատանեաց որ այնպիսի ազնուամիտ հանդիսականաց սիրտը մեծամեծ ակնկալութիւններով կը ճոխացընէն: Հանդիսին ժամանակը այս ակնկալութեանց նշոյլը իւրաքանչիւր հանդիսականաց զուարթ աչուըներուն ու երեսներուն վրայ կ'երեւար, մանաւանդ արեւելեայց, որոնք բաւական թուով էին: Հանդէսը սկսաւ մէկ համառօտ խօսակցութեամբ մը՝ որ վերատեսուն ըրաւ. որն որ մեծ ծափահարութեան արժանի եղաւ. անոր պատասխան տուաւ վսեմափայլ Դաեսպանը՝ ցուցընելով թէ Հաճկաց պետութիւնը որչափ գոհ է Արժարանիս յառաջադիմութեան վրայօք. որն որ արժանաւոր ծափաձայնութեամբ ամենուն հաճոյ անցաւ. ետևէն աշակերտաց մէկն ելաւ ու տաճկական բարբառով չնորհակալութիւնն որ ըրաւ՝ զամէնքը զարմացուց, քիչ ժամանակի մէջ այդչափ յառաջադիմութեը պատճառաւ: Ո՞ինչեւ այս վայրկեանը դեռ հանդէսին նախաշաւիղը կը սեպուէր, վասն զի բուն հանդէսն էր բարեկիրթ աշակերտաց ուսումնասիրութիւնն ու յառաջադիմութիւնը պսակել. որն որ սկսաւ ինքը Դաեսպանը, ու հետզհետէ ամէն հրաւիրեալք պսակեցին մէկիկ մէկիկ իւրաքանչիւր ուսանողը իր ջանիցը ու յառաջադիմութեանը համեմատ: Յառաջադէմաշակերտաց մէկը, պարսն Ա իշեն Դապարաճեան՝ լուսանկարէ մը գաղափարելով վիմագրեր էր վսեմափայլ Դաեսպանին կենդանագի-

րը, և պարզեաբաշխութիւնը լմբննաւէն ետեւ այս կենդանագիրը ամէն հանդիսականաց բաժնուեցաւ: Եւ այս բոլոր հանդիսիս իր հաճութիւնը ցուցընելու համար՝ բարձրապատիւ Դաեսպանը հաճեցաւ իր կենդանագրին մէկուն տակ անունն ստորագրել, ու նոյն օրուան յիշատակին համար Ա երատեսչին ընծայեց: Յուսանք որ աստուածային օրհնութեամբը ու այսպիսի խրնամքով ծաղկելով ազգային Ա արժարանները, ազգային ընդհանուր զարգացման կարապետ ըլլան:

Տեսչին առենախօսուրիւնը.

Վաեմափայլ Տէր, Տեարք իմ.

ԴՇմարիտ մարդասիրութեան վրայ հիմնած վարժարանին պաշտպաններուն ու բարեկամներուն բարեգութիւնամբը տարուէ տարի կը քաջալերէ հոս տեղս այս նորահասակ ուսանողքը, որ ոչ միայն իրենց ազգատոհիմն ուրախութիւնն ու սէրն էն, հապա նոյնպէս իրենց հայրենեացը յոյս, ներեցէք որ ըսեմ, Արեւելից վերանորոգութեանը համար:

Այս քաջալերութեց օրինակը բարձրէն կուգայ: Առողջան Ապտիւլ Ա Ճիտ Այանին, մեր թագաւորին կայսերական Ա Եծվայելութեան կառավարութիւնն է որ այս օրինակը կուտայ: Արքային կամացը ազգեցութեանը հրպատակելով իր պետութեան Հազարապետները, ոչ երբեք մոռցան այս պըզտիկ գաղթականութիւնն՝ որ երջանիկ ասպնջականութիւն կը վայլէ բարեկիրթ աշխարհին մայրաքաղաքին մէջ. անոյշ խօսքեր բաւական չսեպեր այս բարձր նպաստը, նշանաւոր գործքերով ալ յայտնի կ'ըլլայ, որոնց համար փափաքելի է մեզի հրապարակաւ շնորհակալութիւն մատուցանել: Դարեբազդաքար ես աւետաւորած էի որ Հաճկաստանի կայսեր Ա Եծվայելութեան փափաքանացը համեմատ՝ Հաճկի լեզուի երկու ճարտար վարժապետներ

պիտի գային ծաղկեցրնելու համար նոյն լեզուն ալ այս վարժարանիս մէջ Հայ ազգին լեզուին հետ : Այսերական խոստմունքը կատարուեցաւ . երկու գիտուն լեզուասէրք մեր հետն են . ու հիմսկուընէ տեսնուած յաջողութիւնը ապագայն ու յառաջադիմութիւնը կ'ապահովէ :

Այսգաւորին մոտածութեանը , ու իրեն կառավարութեան խնամոցը վրայ կ'աւելնայ աւելի մօտանց Դիւսպանին խնամքը , որուն որ յանձնուած է զանոնք մեկնել և անոնց կատարմանը հըսկել : Ասեմափայլ Ո՞է հէմմէտ Պէյը ալ աւելին ըրաւ . ու միշտ իր ներկայացուցած գերագոյն իշխանութեանը դիտաւորութեն առաջնորդուելով՝ Ո՞ւրատեան վարժարանիս աշակերտացը ուսմանցը նոր Ճամբաներ բացաւ . իրեն խորհրդովը հաստատուեցան Հանքարանութեան ու Խնտաւագիտութեան ուսմունքները : Գարծնական պիտոյից ծանօթութեանց այս նոր Ճիւղերը ասկէց վերջը ալ աւելի պիտի աճեցընեն Ո՞ւլգանին Ո՞է ծլայելութեան երիտասարդ հպատակաց ջանքը , ու իրենց ապագային օգտակար պիտի ըլլան : Ենոր համար բարեբաղդութիւն կը համարիմ ինծի առ արքայն և առ իւր արժանաւոր ներկայացուցիչը խորին շնորհակալութիւն մատուցանել՝ աշակերտաց , իրենց ծնողաց ու բոլոր վարժապետաց կողմանէ : Ալ համարձակիմը սելու՝ թէ քան զամենայն Ճառախոսութիւն աւելի պերձախօս են այս բարեգութ վկայութիւնները . ինքնիրեն կը խօսին , ու այնպիսի ուժով մը՝ որ կը շարունակեն արդէն հաւաքուած արդեանցը վրայ , և անոնց որ հետզհետէ իրենք զիրենք պիտի նուիրեն հայրենեաց բարելաւութեանը :

Ամանք մեր սիրելի աշակերտներէն , որ վեց տարի է որ իրենց ընտանիքներէն հեռու են , իրենց ուսմունքը պսակուելէն ետեւ՝ ընտանեկան քաղցրութեանցը պիտի դառնան . մեր գութը իրենց ետեւէն կ'երթայ , ու իրենց յիշատակը անմոռաց պիտի մնայ այս վար-

ժարանիս մէջ , որուն որ որդեզիլներն են , ու անմեկնելի անանցմէ որ վարժարանիս մխիթարութեանն ու ակնկալութեանը համար հոս կը մնան : Հապա , գնացէք , սիրելի բարեկամներ . գնացէք որ ընդգրկեն զձեզ այն բազուկները որ արդէն հեռուանց տարածուած են զձեզ ընդունելու : Տարեք ձեզի հետ այն սրտի ու հոգւոյ գանձերը որ հաւաքեցիք այս բարերար երկնից ներքեւ թէ սուրբ Ճշմարտութեանց կողմանէ և թէ ուսմանց ու գիտութեանց կողմանէ , որ սուրբ Ճշմարտութեանց ուժովը ամրացած են . տարեք ասոնքյառաջադիմութեան զաւառները : Այս ամէն ձիրքերը հաղորդեցէք մեր հայրենեացը , որպէս զի ողջամիտ գաստիարակութեան ու հաստատուն գիտութեանց բարերար պտուղները տարածուին այն բարերար պետութեան աչքին առջեւ : Արժանաւոր նախանձորդ եղէք այս ձեր նախորդ աշակերտակցին՝ , որ այսօրուան օրս ձեզի գեղեցիկ օրինակ է թէ արքային և թէ ժողովրդոց ծառայութեան ու փառաց զինքը նուիրելու : Զեր յաջողութեանցը արձագանքները պիտի ուրախացընեն ձեր վարժապետները ու ձեր գեռաչասակաշակերտակիցները . ու միանգամայն պիտի բերկրեցուցանեն այս օրհնեալ տանը մեծափառ Հիմնադրին յիշատակը :

Դեսպանին պատասխանը .

### Ո՞վ Տեարք .

Վնցեալ տարի՝ ամենամեծ հաճութեամբ ներկայ գանուեցայ այսօրուան հանդէսին նման ուրիշ հանդիսի մըն ալ . իսկ այս անգամ մեծ ուրախութենք կը տեսնեմ փութաջան աշակերտաց անխօնջ ջանքը և իրենց տարւոյն մէջ ըրած յառաջադիմութիւնները :

1 Մելգում խան , Պարսից Դեսպանին խորհրդականը ու Ծահին համհարզը . որ շատ պատահաններով փառաւորուած է այլ և այլ տէրութիւններէ . և նոյն օրուան հանդէսը իր ներկայութեամբը պատուեր էր :

Ա ԵՀԱՓԱՌ ԱՅՈՎԳԱՆԻՐ , մեր ամեն նուս տէրը և թագաւորը , մեծ ուրախութեամբ մը պիտի իմանայ թէ որչափ դուք կը համապատասխանէք իր լուաւորեալ խնամոցը , զոր ինքը կը բարեհաճի սփռելու առանց խտրութեան իր սիրելի հպատակացը վրայ : Խոր մի միայն մոտածմունքը , որ օսմանեան մանկուոյն բարիքը և յառաջադիմութիւնը կ'ուզէ , ձերինն ալ կը փափազի , ով աշխատասէր մանկունք , դուք որ նորէն ձեր հայրենի երկիրը կը դառնաք ձեր նախորդներուն սկսած գործքը առաջտանելու համար :

Դուք որ դեռ այս օտար երկրիս մէջ պիտի կենաք՝ աշխատեցէք , մի վհատիք , ջանացէք ձեր սիրու կատարելագործել , և աշխատեցէք որպէս զի կա-

րենաք ձեզի առաջնորդ ըլլալ այն ձամբուն մէջ որ ձեր առջևը բացուած է . մի վախնաք . ձեր իմաստուն վերատեմշին և հմտութ վարժապետացը վրանիդ ունեցած սէրը և ձեր վրայ տարած խընամքնին ոչ երբէք պիտի պակսի : Պաղեցիկ է նպատակնին առ որ միշտ պիտի դիմեն , և որուն համար ես ալ իրենց շնորհակալ կ'ըլլամ , զիս ալ այս գեղեցիկ արդասեաց մասնակից ընելնուն համար : Ձեր վարժապետաց խնամքովը , և ձեր գովելի ջանքովը անտարակոյս եմ որ այս դպրոցէն պիտի ելլան այնպիտի անձինք որ մեր Ա ԵՀԱՓԱՌ Ծագաւորին ուրախութեան արժանի պատճառ պիտի ըլլան , և պարծանք և ցընծութիւն իրենց հայրենեացը ու ընտանեաց :

Աշակերտաց կողմանէ զուրցուած տաձկերէն շնորհակալուրեան խոսքը :

Լ իլլահիլ-համու իւ վէլ միննէ մաստար ասարի ավաթը վէ մազհար էն վար մուարիֆ փատիշահի հիւնէրփեր վէր վէ շէհինշահ մաալիքիւսթէր շէվքէթլիւ ազամէթլիւ վէլի նիմէթ պինիւմէթիմիզ էֆէնտիմիզ հազրէթէրինին միւթէզիմ ալիլէրի պույուրուլան իւլումնաֆի հաքքընտէ վէ հիւնէր վէքէմաղաթըն սվէրի թէսհիլիյէսի իլէթէրպիյէի ումումիէնըն իսթիհսալի վէ էրպապընըն թէզայիւտ վէ իսթիքմալի իսուսուսընտէ տէրքէար օլան թէ վէճճիւհաթ վէ հիմէմաթ միւլուքէանէլէրինըն նէթայիճ ճէմիլէսընտէն օլարաք սայէի ֆէյզլայէի ճէնապի խէլաֆէթ փէնահիլէրընտէ էսսաս մէտէնիյէթ վէմիւճիպ մամնւրիյէթ օլան նէշը ֆիւնուն շըթթա զըմնընտէ նիճէ մէքեաթիալ վէ մէտարէս դասիս օլունուալ ասր մէհասինհասր շահանէլէրընտէ թէպատասը թաալիմ վէ թաալիմ վէ էլսինէյի մուխթէլիֆէի թահսիլ վէ թէքէլիմ իթ մէքտէ պուլունալըլէրի թօղընը միւճիպի թէշէքիւր վէ մահ-

նոյն շնորհակալուրեան խոսքին բարգմանութիւնը :

Գահութիւն Աստուծոյ : Ազգիւրն ամէն բարեաց և գիտութեանց հնարագէտը և շքեղ թագաւորը , արքայից արքայն , մեր բարերարը և տէրը , օգտակար ուսմունքները սիրող , գիտութիւնները և ուսմունքները դիւրութեամբ սորվելովը , բոլոր աշխարհքին քաղաքավարութեանը փափագող եղաւ . նմանապէս պատճառ ամենայն ուսումնական վարժապետաց շատնալուն , և իր բազմարդիւն խնամքովը եղաւ հիմն քաղաքականութեան և պատճառ ամրութեան . և ուզելովնակ ծաւալել այլ և այլ գիտութիւններ իր տէրութեանը մէջ բացաւ բազմաթիւ դպրոցներ և վարժարաններ , և իրեն ատենը իր երկրին մէջ գտնուած ամենայն ազգք այլ և այլ լեզուներ սորվեցան և սորվեցուցին : Ասոնք են ահա արժանի պատճառք մեր իրեն շնորհակալութեանը և գոհութեանը : Արժանի է որ իր ծառաներուն և իր հպատակներուն բարի աղօթքները ընդունի : Աւ մենք չկարենալով իրեն արժա-

մէտէթ վէ քեաֆէի պէնտէկէան վէ թէպաա սալթանաթ սէնիէսընըն և տիյէի խայրիէլէրինի ձէլպ վէ տավէթ իտէր պիր քէյֆէյէթ իտուկի վէ աձիզանէ պուլընտըմըզ պու մէջլիսի իլմիէնըն իՓայի մէրասիմ թէշէքքիւրիլէ պէրապէր հէր տէրսըմըզըն մուգաստէ մէսի վէհէր պի նէֆէսըմըզըն ֆէրիզասի օլան տուայի թէզայիւտ էօմր վէշէվքէր վէլիիւլնիամիլէրինէ մուվազը պէթ քըլընտըզի :

նապէս մատուցանել այս ուսումնական ժողովքին չնորհակալութեան ստուերը, անոր համար, մեր ամէն ուսումնացը սկիզբը և յամենայն ժամացարքերնիսէ աղօթել հանապազ թագաւորին կենացը համար՝ իրեն երկայն և երջանկաւետ կեանք մաղթելով :

### ԲԱՐՈՅԱՎԵՊԻ

Կրիշը երջանիկ ընել, մէկուն սըրտին վրայ տիրել և անոր երախտագէտ չնորհակալութիւններն ընդունիլը, կարգէ դուրս ուրախութիւն է որ և է մարդու համար : Կթութիր, մարդասիրութիւնը, և մեծանձնութիւնը իշխանաց քնական առաքինութիւններ կ'ըլլային, թէ որ իրենք մնաքերնին բերէին թէ ժողովրդոցը հայրը իրենք են : Խստութիւնը, անարդանքը՝ իրենց աստիճանին համար չեն, մանաւանդ թէ ատելութեան պատճառ կ'ըլլան : Կրժանի չեն սեպուիր տէր ըլլալու իրենց հպատակացը, երբոր հայր ըլլանին կը մոռնան :

( զոստոս՝ որ աշխարհքիս տէր ըլլալէն առաջ անողորմե վրէժինդիր իշխան մըն էր, երեելի եղաւ իրեն քաղցրութեամբը և մարդասիրութեամբը կայսերութեան հասնելու ատենը . և որովհետեւ կայսերութեան աստիճանին չհասած Հոկտաւիանոս կը կոչուէր՝ անոր համար առակ եղած էր ըսելը թէ Հոկտաւիանոս անգութ էր, իսկ ( զոստոս մարդասէր : Երբոր ինքը Կաղ զիայի կողմերն էր՝ իմացուցին իրեն թէ Լիննա անունով մէկը, որն որ շատ արդիւնք չունէր և չափաւոր խելքով մարդ մըն էր, անոր կենացը դէմ դաւաճանութիւն կը մտածէր, և թէ ուր Երբ և ինչպէս պիտի աս բանս ընէր . և ով որ իրեն իմացուց՝ անոր միաբա-

նեալընկերներէն մէկն էր : ( զոստոս որոշեց որ վրէժը առնու ան անզգամէն, և իմացուց որ վազը մէկ ժողով մը ընէ իրեն բարեկամներուն : Կոյն գիշերը սաստիկ վրդոված ու անհանգիստ անցուց, մտածելով թէ պատանի մը պիտի դատապարտէ՝ որ ուրիշ կողմանէ յանդիմանութեան բան մը չունէր, պատանի մը որն որ մեծ ազնուական ցեղէ էր, ու մեծին Պոմակէոսի թուը : Խնքն որ անզգամ մը Կարկոս Խնտոնիոսին քովը ընթրիք ընելու ատենը՝ հրաման հաներ էր որ անիկայ աքսորուի, հիմա չէր կրնար որոշել մեռցընել տալու մէկ մարդ մը միայն : Աը հառաջէր, ինքիրենը կը խօսէր, և տաքութեամբ մը կը յայտնէր մնաքէն անցածները՝ որ զինքը կը խռովէին : “ Կ՞նչ, կ'ըսէր, ազատ ու հանգիստ թողում զիս սպաննողը, ու ես միայն անհանգստութեան մէջ մընամի : Կայնչափ քաղաքական պատերազմներէն ետքը, որոնք իմօրերս պահէցին, այնչափ կոիւներու վտանգներէն ազատ մնալէն ետքը, մատնիչ մը զոհէլ կ'ուզէ զիս սեղանին ոտքին տակը, ու ես զանի ան պատիժներուն տակը չձգեմ որոնց որ արժանաւոր է , , : Կանի մը վայրկեան լուռ կենալէն ետքը՝ նորէն ձայնը կը բարձրացընէր, ինքը իր վրան դատաստան ընելու համար . ” Ծակ որ քու մահդ, կ'ըսէր, այնչափ քաղաքացիներուդ ուզած բաներուն մէկն է , միթէ արժանի ես ապրելու : Երբ պիտի լըննան ան դրուած տանջանքները . Երբ